

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԱՅԱՑ

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 18

1 Յունիշար 1895



ԿՈՍՏԱԴԻՆՈՒԹՅՈՒՆ

ՏՊԱՐԱՆ

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատր Ալի Շահումյան թիւ. 20

1893

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ՃԱՋ ՆԵՐԲՈՂԵԱՆ.—Յ. Վ. ԲԱՐՅԱՆ.
2. ԾՓՈՒՆ ԿՊԶԻ ՄԲ.
3. ՕՐԻՆԱԿԱՆ.

# ՊԱՏԿԵՐ

## ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

Երրորդ Տարի

Թիւ 18

1 Յունիսար 1893

## ՃԱՌ ՆԵՐԲՈՂԵԱՆ

### Ի ՊԱՏԻՒ

ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿՈԼՈՄՊՈՆԻ



Երբ մեր հոգեբանական ուսումնասիրութեամբ՝ Քրիստափոր Կոլոմպոսի զինուորեալ եւ վշտանգեալ կեանքը կը նկարէինք, եւ նորա՝ ի հեծուկո այնքան հակառակութեանց եւ դժուարութեանց, յաջողելուն զլխաւոր պատճառն՝ իւր հաստատուն հաւատքն եւ առ Աստուած ունեցած սէրը կը հոչակէինք, մեր յօդուածը կը կնքէինք ըսելով թէ «Քրիստափոր Կոլոմպոսի յաղթութեան երգը նուազելը այլոց կը թողումը» (1). Ահա սոյն այս յաղթութեան երգն է, զոր գեղեցկահիւս եւ ճարտարիմաստ բանիւք նուազած է ի Գանհատա, Պ. Ռութիէ, պատուարժան դատաւորն Քէպէքի, եւ զոր իւր զրագիտական կարեւորութեան եւ ճարտասանական վաեւմութեան պատճառաւ կը փութամք ծանօթացնել Հանդիսիս զրասէր ընթերցողաց:



(1) ՏԵ՛ս. Պատկեր Պ. Դաքէ, թիւ 13, 14, էջ 289 և 313.

Ա.

Մարդո՛ փոշւոյ և կաւի հատիկ մի է, որուն վրայ Աստուած կենողանի հոգի չնչած է, և զօրութեամբ այս չնչոյն նա պացեալ կ'ընթանայ դէպ ի լոյսու, հատանելով անցանելով անեղր, անծայրածիր միջավայրներ, անթիւ անհամար դարերու Շնորհիւ այս կենողանարար չնչոյն, մարդն է շարժումն և կեանք, նա կը շարժի իւր բովանդակ ազատութեամբ, բայց Աստուած անոր կ'առաջնորդէ իւր բովանդակ ճոխութեամբ:

Մարդկութիւնն նման է Ովկիանու, ծովու կոհակները, իւրեանց ազատ շարժմամբ կը նալատուն ի կատարումն աստուածային խորհրդոց:

Տեսէ՞ք սա Ովկիանու փրփրադէզ կոհակները: Հողմոց և հոսսնաց խողալիք եղած՝ այսր անողը կը տարութերին, յեսոս կը նահանջին, ընդ արեւելու կ'ընթանան, ընդ արեւմուտու կ'արշաւեն, ընդ հիւսիսի վարդին, և ընդ հարաւ սուրան. լեռոնացեալ կը բարձրանան, զոգացեալ կը փոսանան, կը դաշտանան, կը քնարնան, կը նուազեն, կը ցամուն ընդդէմ նսուերու, և երբեմն իսկ զամոնք անողնդասոյզ կը կլեն Եւ այսու հանգերձ, ոչ նուազ կը կատարեն այս վախճանն ու նողատակը ուրոյ համար Հաստիչն զիրենք ստեղծած է:

Ոչ երբեք իրենց սահմանէն անդին կ'անցնին: Արեգական ճառագայթից ազգեցութեամբ կը շողիանան և կը բարձրանան յերկինս՝ ուսափից իջած են երկրիս յնցուղները յօրինելու համար. հոդն ու հոնաերը կ'արդառութեն, դետերն ու գետակները կ'առատացընեն. ժողովրդոց հաղորդակցութեան մեծամեծ ճանապարհներ կը հորդին:

Մարդկացին ալիքներն ալ ծիչդ այսպէս են: Հաղուադէպ իմն է անոնց անշարժութիւնն, և անոնց շարժման տեսարանն աւելի յանկուցիչ է ի նկատել քանի համատարած ովկիանու վրօս անքները, սակայն և այնպէս անոնք ալ Աստուծոյ իշխանութեան առակներն են: որ իւր չնչամ զամոնք ոգեւորած է, և զիւտակցութեամբ կամ անդիատակցարար նորու խորհրդոց կատարման կը զուգընթանան:

Սյա աստուածեղէն և մարդկեղէն զօրութեանց ներդաշնակ հաւատարակշռամբեան մէջ, մէծ մարդիկ իբրեւ շարժիչ կարսղութիւններ են ի ձեռու վիրեն Տեսչութեան, բայց ասոնց

մէջ ալ մասնաւոր առաքելութեանց համար նախասահմանեալ-  
ներ կան, զորս յորոշեալ մասուն կը կանչէ, որոնց յայտնապէս  
կը նպաստէ:

Աշխարհս իւր յառաջաղիմութիւններն եւ իւր մեծութիւն-  
ները այս աստուածակոչ ընտրելոց կը պարտի:

Եթէ նա կը հաւատայ Աստուծոյ իրեն յանձնած պաշտօնին,  
եւ եթէ հլու հպատակ է իւր խղճի ձայնին, պիտի գործէ. իսկ  
ուամիկն պիտի գոչէ «աս՝ իրմէ յառաջ զրուած յառաջաղբեալ-  
ներէն սոսկ հետեւաթիւններ հանած է, եւ այլոց բացած ուղ-  
ւոյն հետեւած է միայն»:

Եւ հանճարեղ մարդն իւր տաժանելի աշխատութիւնը յա-  
ռաջ կը տանի՝ մաքառելով ընդդէմ վկայեալ եւ չքանչանով  
պատուեալ զիտնականաց, ընդդէմ դձնութեան եւ ապերախտու-  
թեան անոնց՝ զորս կը հարսաացնէ, եւ շատ անգամ ալ ի նե-  
ղութեան եւ ի տառապանս կը վախճանի, զուրկ ի փառաց, հա-  
նելով յետին հառաջանք մը՝ զոր իւր ժամանակակիցք չեն լսեր:

Բայց հետազայ սերունդք զայն կը լսեն. հիմայ որ նա այլ  
եւս չիք ի միջի, հիմայ որ սովորաց նախանձը այլ եւս պիտի  
չզգուէ, հետազայ զարը պիտի գոչէ անշուշտ, աստուած մի է  
նա. Sit divus dum non sit vivus! Թող աստուածացուցուի,  
երբ այլ եւս կենդանի չէ:

Աւազ, Տեարք պատուականք, ոչ միայն փառաց գավինի-  
ներն յաճախ շիրմաց վերայ կը ծլին, այլ նաեւ նոյն իսկ շիրիմ-  
ներն ալ երթեմն անծանօթ եւ ամայի կը մնան ի շարս զարուց:  
այսքան ապերախտ եւ ապաշնորհ է երկիրն՝ որ զանոնք ամփու-  
փած է:

Տեամբք պատուականք, եղաւ մարդ մը՝ որ այս իմ նկահ-  
րագրած բոլոր տառապագին փոփոխմունքներն ունեցաւ. որ՝  
400 տարի յառաջ, երկրի վրայ իրենեւ ոքանչելիք երեւեցաւ, որ՝  
զաշխարհը երկու ըրաւ եւ աշխարհ զայն մոռցաւ, բայց այսօք  
փառաց արեգակն իւր պայծառ ձառապայթներով զայն կ'ողողէ:  
Նորա սմունը կը հնչէ ընդ բնաւ, կրօնական եւ քաղաքական  
չքեղ տօներ եւ հանդէմներ կը կատարուին, եւ բիւրաւոր ձայ-  
ներ զրուատօք կ'ողջունեն Ամերիկայի մեծ գտիչը, անմահանուն  
Քրիստափոր Կոլոմբոսը:

Բ.

Ի Հուէլվա՝ յափունս Սպանիոյ 1892 Օգոստոս 3 ին, ար-

տաքոյ կարգի դէսքը մը տեղի կ'ունենարս Եւրոպիոյ ևւ Ամերիկայի այլ եւ այլ աէրութեանց քառասուն նաւառողմիղներն, Գաղղիոյ, Անդղիոյ, Ապսնիոյ, Աւստրիոյ, Իտալիոյ, Հուանայի, Յունաստանի, Լուսիտանիոյ, Միացեալ-Նահանգոց երվնազեղ գրօչները պարզած, համախմբուած էին Բալոսի փոքրիկ նաւահանգստին զիմաց:

Առ ի՞նչ կը սպասէին սոքա այդ անծանօթ վայրերբ: Ի՞նչ պիտի հոյակապ անձնաւորութիւնն մը այդ փոքրիկ նաւահանգստէն դուրս պլատի ենէր:

Տարօրինակ ևւ անսովոր նաւ մը, 240 տակառ տարողութեամբ, յանկարծ յերեւան կու դայ, եւ ճերմակ առաջատաներ պարզած՝ ծանր ծանր կը յառաջանայ, ի տես սորա, բոլոր մեծ մարտանաւերն երկու կարգի վրայ կը շարուին եւ 21 թնդանօթի միահանգոյն արձակմամբ զայն կ'ողջունեն. պաշտօնակալք սուսերամերկ' զուլի կը բանան յարգութեամբ, եւ նաւասակք ցնծութեան տղաղակներ կ'արձակեն:

Երբ անշուք նաւն իրենց առջեւէն սահեցաւ անցաւ, բոլոր այն սաբոսավիկի զրահաւոր եւ յածաւոր նաւերն իխարազոր մը ձեւացուցին անոր եաեւէն մինչդեռ նա դէսկ ի բաց ծով կը յառաջանար, Բայց իսկոյն յետս ընտ կրունկն զարձաւ եւ իւր պատկառեի ուղեկիցք՝ յերկուս բաժնուելով կրկնն պատիւներ ընծայեցին. ձայնք ցնծութեան եւ ողջունի վերստին լսուեցան մինչդեռ Օզիէլի եւ Հուէլզի ավանցը վրայ փայլուն ոսկեվառներ կը ծփային, եւ բազմութեան մոլեսքանչ կեցցէներէն կը թնդային:

Ի՞նչ էր արդեօք այդ առաջաստաւոր փոքրիկ նաւը: Ո՞րպիսի իշխան մը, ի՞նչպիսի կիսաստած մը բարձեալ կը տանէր այսպիսի պատիւներու արժանանալու համար: Ա՛հ, Տեարք պատուականք, ոչ թէ իշխան մը, այլ յիշատակ մը բարձեալ կը կրէր այն անշուք նաւը: Նորա հասպարեան ձեւը, նորա պարզեալ առաջաստաներն, նորա համուշերձանքն, նորա գրօչներն, նորա նաւաստեաց համազգեստաններն կը յիշեցունէին ԺԵԴ. զարու նաւարկութեան եղանակը, նորա անունն նաւական դիւաններու մէջ ամենէն հոչակաւորն է, եւ եթէ ծովու բոլոր կեւիաթաններն՝ որոնք իրենց զլուխը սնուր առջեւ կը խոնարհեցընէին, կարող ըլլային խօսիլ պիտի զոչէին այսպէս:

«Ողջոյն ընդ քեզ, Սբքահի Մատիամ, (1) որ ճիշգ նմանութիւնն ես այս երեւելի Կարաւելին՝ որ 400 տարի յառաջ անցաւ զաւածինն ընդ ծուն խուսարպելու։ Ողջոյն քեզ, Սբքահի Մատիամ, որ ուղեւորութեանց ամենասքանչելին մեզ կը յիշեցունես, եւ Ովկիանու մեծ սպարապետին, անզուզական Քրիստովոր Կողոմպոսի յիշատակը ի մեզ կը զարթուցանես»։

Հոյակապ առնա փառաւորութեան սկզբնաւորութիւնն էր այս, եւ մեք իրբեւ Դանատացի—Ձրանսացի՝ ոչ թէ միայն իրաւունք, այլ նաև պարականութիւն ունինք մասնակցելու այս տիեզերական հանդիսան։ զի մեք եւս, իրբեւ Կողոմպոս, կը պատկանինք Լատին ցեղին եւ Կաթողիկէ հաւատոյն։ մեք եւս, անոր պէս, Նախալինամական սպաշտոն մ'ունինք կատարելու այս երկրին վրայ. մեք եւս, անոր պէս, ուղեւորներ, դադթարարներ, աւետարանիչներ Քրիստոսակիրներ ենք ի հիւսիսային Ամերիկա։

Բայց աստի, Կողոմպոս այս Տիտանեան հօկայներէն է որոց առջեւ բովանդակ մարդկութիւնն սպարտի խոնարհիք Նա արտաքսաբար ոչ ումեք կը պատկանի, ոչ Խտալիոյ՝ որ նորա ձեռնարկութեան մասնակցի չուզեց, ոչ Լուսիտանիոյ՝ որ զնա մատնեց, ոչ Սպանիոյ՝ ուր փառք ցանեց եւ մոռացութիւն հրնաձեց. ոչ Սպանիական Ամերիկայի՝ որ չկրնար նորա գուստոն ըլլալ՝ զի իւր հօր անունը չկրէր. ոչ Միացեալ Նահանգաց՝ որք նորա հաւատքը, ցեղը եւ լեզուն չունին։ Նա կը պատկանի բովանդակ մարդկութեան։ Պէտք է որ բոլոր ազգեր զինքը ողջունեն իրբեւ զմին ի մեծամեծ արանց յորդիս մարդկան, իրբեւ զերապանծ փառք մը որ ոչ Խտալացի է, ոչ Սպանիացի, ոչ Ամերիկացի, այլ խակապէս մարդկային է։

Կողոմպոս իրբեւ միութեան զիծ է լինդ մէջ հին եւ նոր աշխարհի, որպէս ընդ մէջ միջին գարու եւ արդի ժամանակաց։

Իրբեւ երկրիմեանն Յանոս, թուի թէ Կողոմպոս երկու երես ունի՝ որոյ մին կը հայի ընդ արեւելու եւ միւսն ընդ արեւմուսս, ընդ անցեալ եւ ընդ ապագայ գարու Նա իւր ետեւն ունի անցելոյն ամբողջ սպածառութիւնը՝ որ Գողգոթայէն կու զայ իրեն, եւ իւր առջեւ՝ ապագային բոլոր լոյսը՝ որ երկնքէն կու զայ իրեն, որով նա զէալ յանձանօթն ճանապարհորդելով ի խաւար չքայլեր։

(1) Կողոմպոսի նուռառն անունն էր Santa Maria, որում անաբէն այս հապուսածն։

Հին աշխարհի բնակչաց համար նա երկրորդ Մոլսէս մի է՝  
որ ծովուն կը հրամայէ եւ կը բացուի, ուսկից զանոնք կը տանի  
մի այլ աւետեաց երկիրը, նոր աշխարհի ժողովրդոց համար նա  
երկրորդ Պրոմէթէս է որ իրենց կը բերէ երկնից հուրը, աստ-  
ռածածային լոյսը.

Եթէ մենք Միքէ Անձէլոյի վրձինն ունենայինք, գլուխապոս  
վիթխարի ձեւով կը նկարէինք, որ Ասլանտեան Ովլիանու վրա-  
յէն թեւերը տարածած, ոտքերը հարաւային համաստեղութեանց  
մէջը երկնցուցած, ճակատը հրւստային աստղով լուսուորուած,  
մէկ ձեռքը զէպ ի հին աշխարհ տարածած, եւ միւսովը նոր  
աշխարհը անոր ցուցընելով պիտի ըսէր «Դուն երկրագունափի  
կէմն ես միայն, ահա միւս մասը զոր քեզ կը ներկայեմ»

Այսպէս է ահա այն մարդը՝ որոյ մեծութիւնը եւ մանաւանդ  
նախախնամակսն առաջելութիւնը ձեղ ցուցընել կ'ուզեմ:

Դ.

Ինչպէս ըսի ձեղ, Տեարք պատուականք, Աստուծոյ նախա-  
խնամ Տեսչութեանը կը հաւատամ: Կը հուատամ որ պատու-  
թեան ամէն երևելի զէպեկն ունին իրենց աստուածային  
պատրաստութիւնը:

Ի վերջ Կոյս ԺԵ.դ դարու՝ Աստուծոյ որոշած ժամը եկած  
հասած էր, յորում քրիստոնէական քաղաքակրթութեան առջևու  
նոր եւ ընդարձակ ասպարէղ պիտի բայցուէր: Քաղաքակրթեալ  
աշխարհի շրջանակը շատ նեղ ըլլալու սկսած էր: Մարդկային  
գործունէութիւնն աւելի ընդարձակ դաշտ մը կ'ուզէր: Նոյն  
ինքն Քրիստոս՝ որ բոլոր մարդկանց փրկութեան համար իջած  
էր յերկիր, նոր տարածման մը պէտքը կը զգար, եւ տակալին  
կիսագունատէն չճանչցուած ըլլալուն վրայ կը տիսրէր:

Բաց յայնմանէ, Եւրոպային տուած էր ինչ որ կրնար տալ,  
նա հեթանոսութեան խաւարէն եւ ապականութենէն զայն հա-  
նած էր, բռնաւորաց լուծը խորտակած էր, մարդուն իւր առաջին  
արժանապատուութիւնը չնորհած էր, կինը վերահաստատած, զե-  
րութիւնը ջնջած էր. դիսութիւնները եւ գեղեցիկ զպրութիւնները  
վերամորոված էր, եւ զանձն խակ զլսովին զեղարուեսաից իրեւ-  
տեսյական տուած էր:

Այսու հանգերձ, քրիստոնեայն-Եւրոպա Քրիստուէն կ'ուծա-  
նայր եւ ուրացութեան ճամբայն կը բանէր, ընդ հուպ պիտի ա-  
զաղակէր հրէից հետ «ոչ կամիմք թաղաւորել զմա ի վերայ մեր»

Յայնժամ Քրիստոս ի նոր հեթանոսու դարձաւ, այսինքն զինքը չճանչցող ժողովրդոց Բայց ո՞վ այդ առաքելական պաշտաման պատիւը պիտի ունենայ:

Իտալիա զայն պիտի չունենայ, եւ ոչ իսկ Գաղղիա:

Սպանիա զայն պիտի ունենայ, որ միայն իւր հաւատոյ միտթիւնը պահած է, Սպանիա՝ որ եկեղեցւոյ աջ բաղուկը եղած է եւ որ այն ատմն ի զլուխ քաղաքակրթութեան կը քայլէր սիդածեմ պերճանոք, Յաւիտենական Փրկիչը սմա պիտի տայ նոր աշխարհը ի ժառանգութիւն, Բայց այսպիսի գործք մը կատարելու համար ընտրեալ ժողովուրդ մը ունենալը բաւական չէ. մարդ մը պէտք է: Ամենազօր ազգերն իսկ անկարող կ'ըլլան երբ իրենց կը պակի մարդ մը—Այս ընտրեալ մարդը ո՞վ պիտի ըլլայ:

Աստուածային սկատրաստութիւնք վիրջացած են, Շատ զարերէ ի վեր իտուարտիուր ծովու կապոյա դաշտը բացուած է ծովային շահադիտութեանց առջև, Բայց միգամած վարագուրէ աւելի թանձը վարագոյր մը, տղիտութեամբ, նախասպաշարմամբ եւ սարսափմամբ հիւսուած վարագոյր մը կը փակէ անոր հորիզոնը: Այս վարագոյրը ո՞վ պիտի բանայ:

Միջերկրականի կապոյտ ալեայ վրայ երթեւեկող Վենետիկեան, Դենուական, Ֆրանսական, Սուսիտանական նաւերը՝ Աստուծոյ աչաց առջև շարուած են, ասոնց մէջէն Գենուական փոքրիկ նաւ մը՝ եւ այն նաւուն մէջէն մարդ մը կ'ընտրէ եւ կը կարգէ ի կատարումն իւր խորհրդոց:

Կաշմրուոն նաւազ մի է այն՝ որոյ նուրբ եւ բարձր հասակը ակնահածոյ եւ առնական է միանդամայն, Իւր լայն եւ խոկասէր ճակատը՝ ծանր խոհերով ու փառասէր երադներով բեռնաւորուած կ'երեւի: Նորա շադանակագոյն մազերը ժամանակէն յառաջ ալեւորած են իւր ուղեղին յարատեւ աշխատութեանցը սկածառաւ: Նորա աչքերն կապուտակ են ծովուն սէս զոր կը սիրէ եւ երկնքին պէս զոր կը նկատէ: Բոլոր իւր զիմաց վրայ կը փայլին աղնուութիւն, հանճարամտութիւն, բարութիւն, կորով եւ հասսատամտութիւն:

Նախասահմանեալ անուն մ'ալ ունի—Կո՛լոնալ (1): Այս անունն ո՞չ ակաքէն մեղ կը յիշեցնէ Նոյեմն աղաւնին տապա-

(1) Colom, Ալուանի նշանակութեամբ առնուած:

նէն դուրս արձակուած, որ ջուրց վրայ թռչելով ցամաքը գտած յիտո կը գառնայ: Ո՞չ ապաքէն այս անունն մեղ կը յիշեցունէ: զերկնաւոր Աղաւնին, Աստուծոյ Հողին, որ անպատճաստ երկրի ջըրոց վերայ կը չըջէր եւ ցամաքներ դուրս կը հանէր:

Բայց ամէնը այս չէ: Այս մարդն մկրտութեան անուն մ'ալ ունի. Քրիստովոր, որ կրէ զՔրիստոս, այս անունն ճշդիւ կը նշանակէ նորա կատարելու պաշտօնը:

Դեռ ամէնը այս չէ: Այս մարդն՝ անանկ, այլ աղնուական գերդաստանի մը կը պատկանի, եւ իւր զինանշանն է երեք արծաթապատ աղաւնիներ, որոց վրայ գրուած է՝ Հուադրէ, Յոյն, Սէր: Այս զինանշանին տակ ի՞նչպէս չ'նշմարենք այս ճերմակ առադաստաներ պարզած երեք նաւերը, որք կապուտակ ծովլ ճեղքելով կը տանին հեթանոսաց այս երեք առաքինութիւնները՝ զորս կ'անզիտանան եւ որք բովանդակ քրիստոնէութեան համառութիւնն են:

Այսպէս ակներնեւ կը տեսնուի թէ այս հանճարենդ մարդուն միտքը հաւատքով լուսաւորուած է:

Իւր թշնամիներն՝ Երաղարքէ անունը պիտի տան իրեն. (visionnaire): Այն, Տեամբը պատուականք, նա երազառես է բառն աղէկ իմաստով, այսինքն՝ տեսանող. նա՝ չծանուցեալ աշխարհի մը տեսութիւնն ունի. եւ զայն կը տեսնէ աստեղպարաշխի մը ունեցած ստուգութեամբ որ իւր հեռազիտակաւն կը գտնէ աստղեր՝ զորս պարզ աչօք ոչ ոք կը տեսնէ:

Իւր գերիմաստ հանճարովն, իւր մեծ հաւատքովն եղաւ նատեսանող մը, որուն համար մեր մոլորակն գաղանիք մը չունի: Աշխարհս իրեն համար եռահատոր բանաստեղծութիւն մի է մեծ եւ վերև, ինչպէս հաստին տիեզերաց եռանձնեայ է, եւ ոչ ոք կոլոմպոսի չափ ուսումնապիրած է այս եռահատոր դրեանքը, Երկինք, Երկիր եւ Ծոլ:

Նախախնամ Տեսչութիւնն աղէկ ընտրած է իւր պատուիրակը, Բայց այդ պատուիրակն Սպանիոյ հետ յարաքերութիւն մը չունի, զի Գենուական նաւի մը՝ հրամանատարն է եւ վենետիկեան նաւ մը կը հալածէ Լուսիտանիոյ ափանց մօտ:

Սակայն ի՞նչպէս կ'ըլլայ որ այս Գենուայի նաւասկետն Սպանիական արշաւանաց հրամանատար կ'ըլլայ:

Լսեցէք, Տեամբք պատուականք, եւ ի՞նձ հետ ոքանչացեք ընդ ճանապարհս Աստուծոյ:

Կողոմազոս Վենետիկեան նաւուն կը համնի, ճամնկը վրան կը ձգէ, եւ, կամ յաղթել կամ մեռնիլ մոտաբերելով՝ երկու նաւերը կը կառանէ ամբապինք Մենամարտութիւն մը կը սկսի երկու նաւաստեայ մէջ զօրն ողջոյն, եւ ընդ երեկոս, հրդեհ կը ծագի երկու նաւերու մէջ եւ զանոնք կ'այրէ, Յովոր նաւազներն ծու վը կը նետուին եւ զիշերուան մութը զանոնք կը պատէ:

Աստուծոյ ընտրեալը թշնամինաց սուրէն եւ լոցերէն ազատուած է, սակայն ո՞վ պիտի ազատէ զինքը անդունդէն ուր ընկողմած է: Լուսիսամինիոց ափունքն հորիդոնէն շատ հեռի են, եւ աստղագարդ կամարն ալ շատ աւելի հեռի է: Սարսափելի անդունդին անչափելի խորութեանը վրայ եկած աւելցած է զիշերային միմութեան արհաւիրքը: Մէն մի բացուող կոհակն վորուած գերեզման մի է, անձնիւր կատար փրկարկից ալեաց՝ սովորակ սաւան մի է՝ որ նաւաբեկեալը կը պատէ, մէն մի շառաչմունք ծփանաց՝ կը հնչէ իրեւ զանդիւն մահազանդակի, իւրագանչւր հեծեծանք ողեւոպատ լողացովին՝ կը նմանի հոգևարքի խոնչիւնին:

Այսու հանդերձ, Կողոմազոս ամենակուլ կոհակաց կատազութեանը զէմ սաստիկ կը մաքասի, բայց վերջապէս ուժաթափ սպարտասեալ կը մնայ, եւ երկրէն ու մարդիկներէն այլ եւս բան մը չէ կարող սպասել: Այն ստին աչքերը երկինք կը դարձընէ—այն միւս անդունդը՝ ուր գորովալից բիբերու փայլիլ, չողալը կը աւեսնէ—եւ կը սկսի առ Աստուծ աղաղակել:

Յանկարծ, իւր կոհակակոծ ձեռաց տակ թեւճակ մը կը զպայ, այն երկայն թխակներէն մին որ, ծովու հանդարտ եղած ժամանակ առաջաստներու տեղը կը բանէին: Տախտակ փրկութեան է այն զօր Աստուծ իրեն կ'առաքէ, Կողոմազոս անոր վը բայ կը կոթնի, անոր վրայ կը հազչի. եւ նորէն կը սկսի կենաց պայքարը:

Ասաւուեան զէմ, կը մօսենար Լուսիսանիոյ ափունքը Նա յայնժամ 33 տարեկան էր, տարիք Քրիստոսի, յորում կենդանուոյն յարեւաւ ի գերեզմանէ:

Այս հողոյ հատիկը, զինքը ողեւորող չնչոյն չնորհիւ, յաղթած էր մահուան, եւ Սպանիոյ ճտմբուն վրայ կը զանուէր, ուր Նախախնամութիւնն զինքը կը կոչէր ի կատարումն իւրոց խորհրդոց:

Քոսն երկայն տարիներ կ'անցնին, եւ ժԵգ. զարը վերջառալու վրայ է: Աշխարհագիրներին չտոերը զեռ զերկիր կը ներկայացնեն իբրև հարթայատակ ինչ, թէեւ ոչ սակաւ զիտնականք կը մնաէին թէ զնտածեւ է:

Յամին 1492, Մարտինոս Պեհայիմ անուն գերմանացի աշխարհագիր մը օրդնէէ զունա մը կը չինէ, եւ իւր ժամանակակից մարդկան կ'ըսէ, ահա Երկիրու Վրան անցուցած մաղաղաթին վրայ հին ցամաքի փոքր ի շտուէ ծանօթ ուանմանները կը դէէ, եւ զբեթէ իւր զունադին կէսը սաոր կը յատկացնէ: Իսկ միւս կէս մասին վրայ՝ որ պարագ մնացած է, կը զրէ «Ճաշխառաբան»:

Բայց, արդեօք այդ խռովաճած ծավուն մէջ մի քանի ցամաք երկիր պիտի չգտնուի: Գերմանացի զիտնականը կը կարծէ թէ կայ, եւ անոնց զիրքը ըստ զիսպաց կը նշանակէ խաւարակուռ ծովուն մէջ:

Քաղաքակրթութեան որատմութեան մէջ ուշագրաւ իրողութիւնն այն է թէ՝ մարդկային մոր զաղափարներն՝ մարմին զզենւլէն եւ իրականութիւն ըլլալէն յառաջ, իմացականութեան աշխարհին մէջ ստէպ կը ծփսն:

Տակաւին զիտութիւնն, 1492ին լոկ երկներեւոյթներ կը ճանչնար խաւարաճած ծովուն մէջ, եւ Գերմանացի աշխարհապին ծրագրած կղզիներն երեւակայական էին: Այսու հանգիրձ, իւր պատրաճաց մէջ ալ ճշմարտութեան հիմ մը կար:

Միգամած ծովակողմէն չատ հեռու, ուր նա իւր յնսորսական կղզիները կը զետեղէր, երկու համանամն խաւարակուռ ծովերու մէջ ընդարձակ եւ լայնածաւալ գետին մը կը տարածուէր «քնացած կուսի մը անյայտ կիսադէմքով, զլուխը հիւսիսացին ընեւելուն կոթնած, ոտքերը հարաւային բեւեռին դրած, եւ հասարակածը իւր մէջքը պատած, մէկ թեւը գէպ յԱսիա, Ալասքա տարածած, միւսն ալ զէպ յԵւրոպա, Լապրատոս ձգած»:

Այդ կոյսն կը սպասէր փեայի մը, ասաւուծոյ մը, որ զինքը բազմաթիւ դաւակաց մայր պիտի ընէր:

Ապաքէն, երկար տանէ ի վեր այն անծանօթ երկրին քաղաքակրթեալ ժողովուրդներն՝ Մեքսիկացիք — Աստուծոյ մը մերձաւոր զալստեան կը հաւատան: Հստ հնաւանդ զբուցաց

նոցա, շատ դարեր յառաջ այս Աստուած անոնցմէ մեկնած է տարադէմ դէպի ի հեռաւոր ծովավունս արեւելից, բայց խոստացած է նաեւ վերադառնալ, եւ 1492էն քանի մը տարի յառաջ, Մեքսիկայի բարեւպաշտ թագաւորներէն մին տաճար մը կանգնեց Անժանօնին Աստուծոյ, ինչպէս որ Աթենացիք Պօղոս առաքելոյն Յունաստան գալէն մի քանի տարի յառաջ ըրած էին:

Իւր Աստուծմէն լքեալ այդ երկրին ակնկալութիւնն վերջապէս պիտի կաարո՞ւի, Այն հրաշալի աստղն՝ որ Բեթէհէմի վրայ երեցաւ, եւ Միջերկրականը անցնելով զՀոռմ եւ զԵկրոպա համօրէն լուսաւորեց, հուոկ ուրիմի խուսառեկուս ծով ալ պիտի անցնի:

Ո՞վ նախախնամ Տեսչութեանս, Յաւուր յորում զերմանացի աշխարհագիրն իւր երկրազսնտին վրայ անոր շրջագիծը կը նկարէր, այդ ծովին ամայի եւ խաւարամած ըլլալէն կը դադրէր:

Լոյս մը, որ ոչ աստեղ ճառադայթն է, ոչ ալեաց ցոլացում, այս դարաւոր խաւարին մէջ կը սկսի վասոիլ եւ յարեւելից յարեւմուտս կը յառաջնայ: Տկար եւ աղօտ լոյս մի է, բայց կինդամի է եւ կը քայլէ: Ամայի Ովկիանու մէջէն Արեւելքէն եկող երեք նաւերու կ'առաջնորդէ, ինչպէս որ հրաշալի աստղն՝ Արարից աւագոց մէջէն կ'առաջնորդէր երեք մողերուն:

Ո՞վ հոգմունք երկնից, սղոխք ծովու եւ օդոյ, մի մարէք այդ սուրբ լոյսը՝ որուն աշխարհն սկսոք ունի, եւ որ մողերու ասազէն աւելի լուսաւոր է, զի ոչ միայն ընդ իւր կը բերէ յայտնութիւնները, մարդարէութիւնները, այլ ամբողջ Աւետարանը, քրիստոնէութեան հոգեաստան դարուց ամբողջ դիտութիւնը, բովանդակ լոյսը:

Ո՞վ սքանչելեացս, մեծ կայմին վրայ կախուած Քրիստոսի պատկերին քով այդ լոյսը կը շողչողայ, եւ զասոնք տանող նաւը զՅիսուս յարգանդի կրող Օքնեալ Կնոջ անունը կը կրէ:

Կոյս երկիր Արեւմտից, որ ի սատերու մահու կը նստիս, ելի՛ր, ահա քու վեսայդ կուգայ: Ահա այն Աստուածը՝ որուն դարերէ ի վեր կը սպասես, նա զքեր ազգաց բազմաց մայր պիտի ընէ:

Ե.

Տեարք պատուականք, եթէ երբէք քրիստոնեաց Վիրզիվիսս  
մը դանուէր, որ կարող ըլլար ըստ արժանուոյն երգել Կողմոնդոսի  
այս զարմանասքանչ ուղեւորութիւնը, առ որով Ենէստոյ ճանա-  
պարհորդութիւնն մանկատկան խաղաղիկ մի է, մտացածին հոսրը-  
ներ հոսրեկու ոչինչ սէտք պիտի ունենարս Այս զիւափի ճշմա-  
րիս պատութիւնն անի զիւցազներութեան մը ամբողջ տա-  
րերքը եւ սքանչելեօք լի եւ զեղսն է: Աստուած եւ մարդ ա-  
նոր զիւցազնքը կը հանդիսանան, երկինք, երկիր, ովկիանոս,  
բովածովակ տարրեր անոր մէջ զեր մը կը կատարեն: Անդ գերբ-  
նականն ու բնականը իրավու շատ մօտ կ'ընթանան, եւ մերի՛  
ընդ մերի՛ զերդնականն գերմարդիւյին պայքար մը կը մղէ ընդ  
գէմ բնութեան:

Իւր աչաց առջեւ սպարզուող մերի՛ սքանչելի մերի՛ սար-  
սափելի տեսարանաց հանգէլ, Կողմոնզա միջնորդ մի է ընդ մէջ  
բնութեան եւ Հաստչին տրաբածոց: Իւր հողին քնարի մը պէս  
կը թրթոայ բնական ու զերբնական ներզանսակութեամբք: Նա  
տարերաց հետ կը հազորդակցի եւ զանոնք կը միացընէ այն  
տաստուածեղին գործոյն՝ զսր անոնց օկնականութեամբը կը կա-  
տարէ:

Ես զայն կ'երեւակայեմ, այն մեծ մարզը՝ իւր նաւեն տախ-  
տակամոծին վրայ կանգուն, աչքերը յառած անքթիթ յարելգակն  
որ ի մուտս է, եւ այսպէս խօսելով «Ասալ լուսազարդ, տուաջ-  
նո՞րդ իմ լուսաճեմ, շատ օրերէ ի վեր քու ետեւէդ կ'ընթանամ,  
սակայն կ'ուզեմ տակաւին քեզ հետեւէլ մինչեւ այն հեռաւոր  
վայրեր՝ ուր մայրդ կը մտնես, եւ զորա զու միայն կը ճանաչես»

Ես զայն կ'երեւակայեմ, այն հոյակապ մարզը, որ զիշեր  
առեն Սրեւադարձի ատոզազարդ կամարը զննելով կը հարցունէ  
իրենց գաղտնիքը այն հեռաւոր արևեներու՝ որ երկնից խորերը  
կը լուսաւորին:

Ես զայն կ'երեւակայեմ, այն հանձարեզ մարզը, որ զինքը  
շրջապատող հասարակածի լայնածաւալ բնութեան կը հարցընէ  
հանձարատմիտ անձկութեամբ մը անձանօթին հանգէստ «ծով զու,  
որոյ անձզը հորիպոններն իմ նաւուս առջեւ հետ դհետէ կը տա-  
րածուին, ըսէ ինձ, քու անունդ ինչ է: Համաստեղութիւնք, որ  
զիմուս վերեւ կը փայլիք եւ իմ զիշերներս կը լուսաւորէք, ձեր  
անունը ինչ է: Սասակաշունչ հողմունք որ իմ առազատանեւ-

րուս մէջ կը փչէք, ո՞ւր կը առնիք զիս։ Դուք ինձ պատահան մը չեք տար։ Անծանօթն զիս պատահ պաշարած է, չուքի և դաղսնիքի մէջ կը լողամ երկու անհոնութեանց մէջ կորսուած։ Բայց, ես բանէ մը չեմ վախնար, զի կը հաւատամ ինձ սահմանեալ պաշտօնի և զայն կատարել կ'ուզեմ։ Կը հաւատամ անծանօթ ցամաքաց, կը հաւատամ վազուան՝ որ ցամաքը ինձ պիտի յայսնէ, ես կը զզամ որ Աստուած զիս իրեն գործակից կ'ընէ և ինձ կը յանձնէ ազգաց տռչու բանալու աշխարհաց ճանապարհ՝ զորս անոնց համար սուրզած է։

«Անեղագոչ անդունդք, փոթորիկք, խոչ եւ խութք, թողուցք՝ որ Աստուածոյ գործակիցն անցնի։ Դուք ձեր անունը չեք ըսեր, բայց ես խմբն կ'ըսեմ ձեզ, իմ երկիքս զիս Գրիտորօ, Քրիստոնակիր կ'անուանէ, ևս ես Քրիստոսի գալստեան աւեափսը կը տանիմ զինքը զեռ չճանչցող տարաբախտ ազսնց, թողուցք՝ որ ձեր Տիրոջ աւետարերը անցնի»

## Զ.

Տեսարք պատուականիք, եթէ այս բանաստեղծութիւնն է, պատմական ճշմարտութիւնն ալ է միանգամայն։ Կողոմզոս Քրիստոսի աւետարերն է արդեամբք, և նորա զալուատը պիտի աւետարանէ Նոր-Աշխարհի անհաւատից։

Սա հանդիսաւոր եւ եսոմինալից երզը կը լսէք, որ ի մուտս արեւու կը ճնչէ Կարաւել նաւերու վրայէն։ Դուք այս երդը կը ճանչնաք, զի ձեր մատղու հասակէն ի վեր զայն լսած էք, և զես այս տառաօտ անուի կը ճնչէն մեր աթուանիստ եկեղեցւոյ կամորդերը։ Տեթզեհէմի հրեշտակական վառարութիւնն է այն, «Փառ+ է բարձրունա Աստուածոյ և յերիբ խաղաղութիւն է Հոբոյի հանունն»։

Սրգ՝ ի՞նչ կը նշանակէ այդ երգը՝ որ կարաւելներէն կը բարձրանայ եւ ջրոց վերայ կը տալածուի խառն լինդ ցնծութեան աղաղակի նաւատուեաց։ Մայրամուա արեգակը ողջունելու համար է այս։— Ոչ, հորիզոնէն վեր բարձրացրող ցամաքը ողջունելու համար է։ Վասն զի Փինթայի նաւազներէն մին ընդ երկար սովորուած աղաղակը բարձած է, զոչելով Ցամաք, Ցամաք։

Յաղթութեան վայրկեանն է այս, և անմահանուն գտիչն կրնար առ խնդին գոչել «Փառք մեզ», Բայց ոչ, Քրիստոսի աւետարերը իւր Տիրոջ վառաքը խորհեցաւ միայն, և ի ծունք իջ-

ևալ զոչեց, Փառք Աստուծոյ. . . . Փառք է բարյանս Աստուծոյ. . . .

Երբ հրեշտակական փառասորութիւնն Յուղայաստանի ըլլոց վրայ հնչեց դառաջնուն, նոր դարավուխ մը կ'աւետէր:

Հիմայ ալ, Ամերիկայի գանուելովը նոր դարավուխ մը կը բացուի: Աշխարհի մը ծնունդն է այս, եւ այն աշխարհի ժողովրդեան համար Աստուծոյ մը դալուսան է այն:

Ի վերայ այսոր ամենայնի, Տեարք պատուականք, Փխնչայի նաւազները սխալած էին, եւ իրենց ցամաքը երկիր կարծածը սոսկ կրկներեւոյթ մի էր:

Սեպտեմբերի 25դ. օրն էր յայնժամ, եւ միայն հոկտեմբերի 12դ. օրը՝ երբ վարդակարմիր արշալոյն իւր նորանշոյլ ճանանչերը ջուրց վրայ տարածած էր, որ ցամաքն իւր գեղածիծաղ հեղափառակերներովն երեւեցաւ նուազներու ինողալից աշքերուն:

Այն ատեն «Զեւ Աստուծ» գովարանութեան երդը հնչեցուցին ի նշան երախտագէտ չնորհակալութեան, եւ ձեզ կը թողում գուշակել թէ ինչպիսի զզացմամբք անոնց որտերը կը բարախէին երբ անծանօթ ափունքն նուիրական երգոց արձագանքը կու տային:

«Զեւ ընդ ամենայն երիեր՝ խոսքովանի առոքը Եկեղեցի», Կ'երեւի թէ մինչեւ այն ատեն այս խօսքերուս մէջ բարեսպաշտիկ չափազանցութիւն մը, կամ ճարտասանական ձեւ մը եղած ըլլալու է, զի Եկեղեցին երկրագնաոյս կիտոյն միայն ծանօթ էր, բայց յետ այսորիկ, այն խօսքերն բառ առ բառ ճշմարիտ պիտի ըլլան. Եկեղեցին՝ Աստուծոյ մեծութիւնները պիտի հոչակէ ընդ ամենայն երիեր:

Հնդկաստանի Փոխարքայի եւ Ովկիանու Ծովակալի նոր պատուանշանները զգեցած, Կողմանոս ծովափունքը կը տարուի: Հն գևանսատարած կը համբուրէ հողը արտասուալից աչօք, յետոյ իւր զրօքը պարզելով, որուն վրայ Քրիստոսի պատկերը Քամթիլայի զինանշանին քով կը փայլի, իւր սուրբ պատեանէն կը հանէ եւ կը յայտարարէ թէ յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի կը տիրէ այն երկրին զոր Սա Սակառը (Սուրբ Քրիստո) կ'անուանէ:

Եւ իր թէ իւր նախակնամական պաշտօնը՝ եւ յանձն իւր՝ Քրիստոսի յաղթանակը ըստ բաւականի հաստատած չըլլայ, մեծ խաչ մը շինել կու տայ եւ զայն յերկիր սոնկելու կ'օգնէ մինչզեռ նաւազները քրիստոնէութեան յաղթութեան երդը կ'երդեն.

«Դրօշք թագաւորի յառաջ խողան, եւ խորհուրդը խաչի փայլւեալ շողան»։ Այո՛ աշխարհիս միանկ թագաւորին յաղթագանծ դրօշք կը յառաջանայ եւ հոկայաքայլ կ'ընթանայ։

Գոզգոթայէն մինչեւ Հերակէսի արձանները երթալու համար տասն եւ հինգ զարեր զրած էր Բայց այժմ քանի մը շաբաթու մէջ խաւարակուու ծովն անզին անցաւ եւ աշխարհիս շուրջը պիտի զանայ։

Տեարք պատուականք, ես ո՛չ պատութեան եւ ո՛չ խև բանաստեղծութեան մէջ տոկից աւելի մեծ բան մը չեմ զտներ, իլիականի եւ Ենէականի ամենագեղեցիկ տեսարաններն ալ ասոր քով շատ տժզոյն կ'երեւին, եւ Աղեքոսմղբներու, կեսարներու, բոլոր յաղթանակներն ու աշխարհակալութիւնները՝ Կողոմպոսի յանուն Արքայից Արքային ըրածին քով ոչինչ են։

ի.

Մեր գերաճոչակ զիւցագնին ամէն բանը արտաքոյ կարգի է։ Մերիթ, առասպեկտական եւ երեւակայական անձնաւորութեանց պէս, նա տզօս լուսով կ'երեւի, մերիթ առառւածաշնչի բանաստեղծութեանց հորակապ տրանց ովէս նա լուսափայլ կը հանդիսանայ։

Բնութեան երեւութից հանդէպ՝ նա ծածկեալ իրաց իմացութիւնն անի եւ կը զաշակէ ինչ որ գիտութիւնն անբաւական եղած է իրեն յայսնել։

Իւր բովանդակ կեսանքը զարմանալի բանագործութիւն (dra-ma) մի է իւր բախսան իւսու կամ իւսու ի չար անողը փոփոխմամբ։ Նա մարգկային գոյութեան ամէն նեղութիւնները ու թշուառութիւնները ճանչցաւ։ Ստորմալոյն վիճակէն բարձրացաւ մինչեւ փառաց զագամթը, եւ մինչեւ թշուառութեան անզունովը լինկաւ։

Նորա ասողարէզին վախճանուը դառնակոկիծ եղաւ ամեններն։ Եւ ինքն է որ կը զրէս որ մը իւր թագաւորին ու Յովայ եւ երեւիայի տիրական խօսքերէն աւելի սրտառուչ սա խօսքերը, և այցէ երկիր ի վերաց իմ թող երկիրն իմ վրաս լայ։

Ո՛չ Գինուան է, ո՛չ Քասթիլլան, եւ ո՛չ խև Եւրոպա՝ որ իւր տղարախու ճակատագրին վրայ արտասուելու կը հրաւիրէ, այլ բովանդակ Երկիրը, Երկիր՝ զոր մարդիկ չէին ճանչնար եւ նա յախնեց նոցա։

Երբեք բանասաւողծ մը՝ վշտաց, յանդինութեան ու մնջութեան այսչափ վաևմ աղտղակ մը արձակուծ չէ:

Եւ այժմ, նկատեցէք Ովկիանու մեծ ծովակալը Պալլասովիտ քաղաքին մի պանդովին մէջ ցաւոց անկողնոյն վրայ տարածուած, եւ սենեկին պատերը ամէն զարգարանքէ մերկ:

Ո՛չ, սիսակ ըսիր, այն պատերը զարդարանք մը ունին, Հոն կախուած են այն շղթայներն՝ որոնցմով լրբենին Պուպատիլլա, պատուիրակն վեհապետաց, պրկած էր աշխարհի Գտիչը:

Ահա, այս էր յաղթութեան նշանը զոր Ամերիկայէն թերած էր, եւ նա հրամայած էր որ զայն իւր ունեկին պատէն կախին եւ ապա իրեն հետ ի գերեզման գնեն:

Տեամբք պատուականոք, ինչ որ թշուառութեան վրայ աւելի դառն ցաւ մը կ'սուեցընէ, բարեկաստիկ երջանկութեանց յիշատակն է. եւ զամնաղէտ վշտաց ժամմատկ մարդո կը յիշէ այն հեռաւոր եւ վարդագոյն անցեալին մէջ իւր մանկութեան գեղածիծաղ օրերը:

Ի Գեթսեմանի, Յիսուս կը իիշէր անշուշտ Նազարէթի մէջ անցուցած տարիները եւ թերեւս կը լսէր Բեթղեհէմի հրեշտակաց հեռաւոր զեղգեղանքը:

Երբ, Կոլումպոս իւր մահուան անկողնոյն վրայէն աչքերը կը յառէր պատէն կախուած շղթայից վերայ, ինչպիսի որտաշարժ եւ քաղցր յիշասահներ կը զարթնուին ի նմա սկսեալ Գենուացի զզչի խանութին տարիներէն մինչեւ իւր յաղթական մուտքն ի Պարսլոն, ի զամնալն իւր առաջին ճանապարհորդութենէն յԱմերիկայ:

Իսկ այժմ կը մնար իրեն մէկ ուղեւորութիւն մ'ալ լնել եւ աշխարհ մ'ալ գտնել—աշխարհաց ամենամեծը, ամենահինը եւ ամենէն անծանօթը:

Բայց թէ որ այն աշխարհը իրեն անծանօթ էր, Կոլումպոս մնոր թագաւորը կը ճանչնար, Երկար ժամանակէ ի վեր անոր կը ծառայէր, եւ վստահ էր թէ այս թագաւորն իրեն համար նուազ ապերախտ եւ աւելի առատածեռն պիտի ըլլաց քան թագաւորն Ապանիոյ իւր հաւատոյն եռամսդեսը կրնար անոր ըսել «Մեծըդըդ արքայ», ես խաւարակուռ ծովու մէջէն զքեզ տարի աշխարհի մը՝ որ զքեզ չէր ճանչնար. տար այժմ զիս անծայրածիր անշըրպետաց մէջէն այն խորհրդաւոր աշխարհը՝ ուր դուն կը թագաւորեսաւ

Ստուդիու, երկնից Արքայն չէր կարսղ չսել այդ ձայնին, եւ իւր հուաստարիմ ծառայն առ իւր կոչած օրն այ շատ բարընտրուած էր, զի նա վախճանեցաւ. Համբարձման օրը, ի 20 Մայիսի 1506:

Անողատճառ հոգուոց աշխարհը զզրդած է ի գաղստեան մեծի գոչին. իսկ մարմնոց աշխարհը նորա մեկնիլը չնշմարեց,

Ովկիանու մեծ ծովակալին չուրջը մոռացութեան լոռեթիւնը կամիսած էր գերեզմանի լոռեթիւնը. եւ իւր չուրջը կեցողներէն զտա ոչ ոք զիտցաւ. թէ նա պանդոկի մը մէջ վախճանեցաւ եւ կրօնաւորաց մենաստանին մի զամբանին մէջ թաղուեցաւ անշուկ, անյիշատակ եւ անովերնազիր:

Բ.

Այս է արդեօք այն վախճանը՝ զոր աշխարհս իւր երեւելի արանց կը պահէ: Եղուկ, Ծեմպը պատուականք, պէտք է խոստավանիլ թէ այսակէս վերջ կ'ունենան մարդկանթեան ամենամեծ բարերարներն, ամսոնք որ զայն կը գնեն կամ զայն կը փրկեն:

Սակայն նոցա վախճանն սկզբնաւորութիւն է: Երեւելի սրեպական մայրը մանելը, հետեւեալ տւուր արշալոյն է. եւ տարածամեւալ տւուր մաստիսուղն արշալոյսի ճառագայթից հակապատկերն է:

Կողոմազոր ձեզ ցցուցի մենաստանի մը զամբանին մէջ անշքաբար թաղուած. բայց այնու նորա զարմանահրաշ պատմութիւնը չվերջացաւ, աշխարհներ զանողին ճանապարհորդութիւնը գնու չլմնցաւ:

Հաղիւ թէ եօթը տարի էր որ մենաստանին մէջ կը ննջէր, եւ ահա Քառթիլայի ծերունի թաղաւորն կը յիշէ օր մը թէ իրեն աշխարհ մը չնորհողին պարտէր թերեւս շիրիմ մը կանդնել, եւ կը հրամայէ որ նորա աճիւնը Վալլապալլատէն փոխազրեն ի Սէլլի, ուր չփեղ ու փառաւոր յուղարկաւորութիւն մը կը կտապին:

Կ'անցնին քսան եւ երեք տարիներ եւ նոր զզրպիւն մը կը սկսի անմահանուն հանգուցելոյն շուրջը: Կարաւելի մը վրայ կը գնեն զանիկա եւ կը սկսի ուղեւորիլ դէպ ի նոր աշխարհ՝ զոր գտած էր, եւ այնքան փափաքած էր վերստին տեսնել: Յետ այսորիկ իւր աճիւնը պիտի հանգչի իր զամբանիկերտն եղող Սուրբ Դոմինիկեայ եկեղեցւոյն մէջ:

Երկուք ու կէս զարեր ալ կ'անցնին, եւ նորա քունը զարձակալ կը վրդովի: Սուրբ Դոմինիկո Գաղղիոյ ձեռքը անցաւ, եւ Ապանիս խւր հոյակապ մարզը ունենալ կ'ուզէ: Կրօնական եւ զինուորական մեծանանդէս պատուովք Տէրութեան (Découverte) Գիւտ կոչուած նաւին վրայ կ'ելէ, եւ կ'երթայ կ'ապաստանի Գուպայի այն կզգւոյն մէջ զոր նա ինքն հոչակած էր ամենափեշտին կոչեաց վրայ աւու երբեւ պեսու ըլլայ:

Առ կենզանութեանն, չորս անգամ ճանապարհորդած էր յԱմերիկա նորանոր երկիրներ զանելու համար, յետ մահուն, չորս անգամ կը ճանապարհորդէ վերջնական վերեղման մը գոտնելու համար:

Բայց, կը մէջ վստահ ըլլալ թէ այդ գերեզմանը ցմիշտ դոյցուած պիտի մնայ մեծ մարդուն վրայ:

Տեսարք պատուականք, եթէ ալսօր Հավանայ Եկեղեցւոյն մէջ զայն տեսնելու երթալու ըլլաք, ինձ այնպէս կը թուի որ պահապահը ձեզ կրնայ պատասխանել, ձեր վնասածը ոչ եւս է աստ. նա իւր զիխով տապահաքարը ծակեց եւ այժմ մարդկային փառաց մթնոլորտին մէջ կը բարձրանայ:

Տեսարք պատուականք, անոր փառաւոր կտյաները չէք տեսմեր: Երկու ամիս յառաջ նա ի Հուէլվո էր, եւ աշխարհիս ամէն կողմէն եկած բիւրտաւոր նաւազներ կարծեցին թէ նա իւր վերակենցաղեալ Կարաւելին մէջն է, եւ զինքը ցնծութեամբ ողջունեցին:

Քանի մը շաբաթ յառաջ նա ի Թենովա էր, եւ իւր ծննդավայրն շքեղ հանդէմներ կատարեց ի պատիւնորդին:

Երէկ, նա ի Հուօմ էր՝ ուր մեծանուն Քահանայապետն Եկեղեց ԺՊՊ. նորա փառաւոր մեծութիւնը կը հոչակէր ու կաթողիկէ աշխարհին կը պատուիրէր անոր ամէն կերպ պատիւները ընծանեցին:

Այսօր, նա տմենուրեք է, անոր հովին կը սաւառնի նոյն խակ այս սրահին մէջ, եւ ինձ կը թուի թէ մոզի հետ կը խօսի:

Վազը, նա ի Եկեղեց պիտի ըլլայ, ուր նկարչութիւնն, քանզակազործութիւնն, ճարտարապետութիւնն, եւ ամենայն աղջաց արտեսաներն անոր փառքը մշտնջենաւոր պիտի ընկնաւ:

Վերջապէս, կը մօտենայ թերեւս այն օրը՝ յորում ուղղափառ Եկեղեցին պիտի հատուցանէ ըստ արժանուոյն քաղաքակիրթ աշխարհի երախտազութեան պալաքը: Կը մերձենայ թերեւս

այն օրը՝ յորում ծչմարիս փառաց մեծ բաշխիչն, որ միայն առանց ծերանալու և հնանալու դարերը կ'անցունէ, պիտի ըսէ աշխարհի, ասուսածառչուցի, թող սրբոց կարզը դասուի Եւ իւր չաշխարհիկ Պանթէռն տաճարին զոները բանալով մինչեւ իւր խորաններուն վրայ պիտի հանէ զայն և ոսկեճաճանչ թագով պիտի պասակէ:

Յ. Վ. ԲՈԼԱԹԵԱՆ

## ԾՓՈՒՆ ԿՂՋԻ ՄԸ

Pilot Chart (Բայլդ Զարդնաւային քարտէս) Նոյեմբերի  
մէջ կարեւոր ծանուցում մը կ'ուղղէ Ամերիկեան հողին անջատուած ցամաքի մը համար, որ բեղուն բուսականութեամբ կը լողայ Ապահնուեան Ոլլիքանոսի խորոց մէջ։ Այս ծփուն կը զին առաջին ամողամ անցեալ 28 յուլիսի մէջ տեսնուեցաւ, հիւսիսային 39°42' լայնութեան աստիճանի՝ և 62° արեւ.մտեան երկայնութեան վրայ։ Սեպտ. 19ին Roman Prince չողենաւն ահասու այդ կղզին 45°29' լայնութեամբ և 40°19' երկայնութեամբ։ Հետուարար այս կրկին որոշեալ ժամանակաց միջոցն զրեթէ 1000 ծովային մղոն զէպյարեւելեան հարաւային արեւելք համբորդած էր։ Roman Princeի նաւասպեան կը յայտարարէ՝ թէ սորս արտաքին երեսոյթն հնդիկան պամպուի (Վանիու եղէդ) փունջի մը կը նմանի, 10 մեղր տրամադով և 6 մ. բարձրութեամբ։ Ռւսակի այօչափ փոքրիկ հովակայոց մը ընդերկար ալեաց խաղաղիք ըլլալով։ զարմանալի է մինչեւ ցարդ զիմանալն:

## ԲԺՇԿԱԿԱՆ

Զինաստանցի բժիշկն. — Արշալուսի հետ Զինաստանի մէջ բժիշկն կ'ըսկսի զործել. խորհրդակցութիւն կ'ընէ. Ժամը տասնին յուշատիտրին մէջ նշանակած հիւանդաց այցելութեան կ'ելլէ յատակ բաստեռով մը։ — Եւ վանն զի սուներն միաձեւ են, եւ թուանշան չունին, ուստի ամեն հիւանդ իր տան զրան վրայ քարտ մը կը դնէ բժշկին անուամբու։ Յարդանօք կ'ընդունին բըժիշկն, թէյ եւ ծխախոս կը հրամցունին. եւ ապա կը մտնէ

հիւանդն քննելու։ Եթէ հիւանդն այր է՝ բժիշկը կը նստի քովր։ իսկ եթէ կին՝ պամպուէ պահպանակ մը կը զատէ զիրենք. իսկ եղուն զննելու ժամուն կը վերցունեն զայր։

Դիրքի մը վրայ կը պարզէ հիւանդն իր աջ ձեռքն, բժիշկն երեք մասով հետղնեաէ կը քննէ երակն. զարկը կը համրէ տունց ժամացուցի, երեք մասովն միամին Աստ միւս ձեռքին վրայ նոյն գործողութիւնք կը կրկնուին։ Այս լմնալին յեայ՝ հիւանդին վրայ հարցումներ կ'ընէ. մեղանն եւ վրձինը կը բերն, զեղապիրն կու տայ բաւսական հիւթերէ ընդհանրապէս, եւ կը զրկեն զեղապործին։ Եթէ մանատրին մ'է հիւանդն՝ բժիշկն զրաւոր կը հաղորդէ հիւանդութեան տեսուկն, աւետութիւնքն, եւ զգուշութիւնքն. եւ իրր վարձ կ'ընդունի պաշտօնէն։ 7 կամ 8 փրանք։

Դրամն ընդհանրապէս կարմիր թուղթի կտորի մը մէջ կը փաթթեն, եւ այս սովորութիւն «Ասկեղին չորհ» կ'ըստի։ Այցագինն ըստ կարագութեան հիւանդին կը փափոխի, երեք զահեկանէ մինչեւ 12, 20։ Դահաւորակաբարձք առարկէն կը վճարուին։ Կրկն այցելութիւն տանց հիւանդին կողմէ զեկուցման չկրնար տրուիլ։

Եթէ իսկոյն չաստղամայ հիւանդն՝ տրիչ բժիշկ մը կը կանչուի, ապա ուրիշ մը, յետոց ալ մի եւս, ետքը չորբորդ մը, ապա հինգեկորդ մը, եւայլն, մինչեւ անսիցիք ձանձրանալով այլ եւս առողջաբար առողջ մը կը զարձունեն ձայներնին։

## ՕՐԻՆԱԿԱՆ

### ԵՂԵՌՆԱԿԱՆ ՊԱՏՍՍԻՍՆԱՏՈՒԹԻՒՆ

Եղեռնապործ մարու մը պատասխանատու է յայնժամ՝ երբ յանցանքն զործած պահուն կարտութիւնքն կատարեալ՝ այսինքն առողջ ըլլամն Քիչ չատ այս հիման վրայ յեցեալ են տահստարակ օրէնսդրութիւնք։ Հասմէտական օրէնք կը պատափիւն. միայն «մտաւորն» (compos mentis) իւր՝ պատասխանատու է։

Ցիմուրք ամեն ատեաններէ անսպարտ համարուած են. եւ

մինչև իսկ յիմարի մը զգաստութեան պահուա (lucidité) (lucidi intervalli) զործած ոճիրն շատ անդամ քննելի եւ դատապարանի չէ։ Օրինաց հաւաքածոյից մէջ (1670ի) կը գանուի հետեւ ժաղացած պատուելուն. — Արատաղին եւ անդգայն կամք չունին, եւ ըրածնին չըխտեն. ուստի պատճապարտ չեն. յիմարութիւնն պատական պատիժ է իրենց Եթէ եղունազործն զգաստութեան «վայրկեաններ ունի սկզբ է համարել (եթէ տարակուանաց «ուղի ըլլայ) թէ այդ զործին ժամանակ անդգայս վիճակի մէջ էր»։

Իոկ յետոց ուրեմն այդ սահման փոխուելով՝ յիմար եւ անսպատականառու ճանչցուեցան միայն անոնք՝ որոց միտքն զրեթէ ամբողջովին ապականած է, եւ որք սուկալի ճղնաժամերու ենթակայ են։ Այս կատաղի իւնիթերու թուոյն մէջ են, բոնադառառութեամբ՝ թելազորութեամբ եւ մոլութեամբ զործող քըն, որոց զրեթէ շատքն ՚ի սպառ ապականած՝ եւ անկարօզ են զանձինս վարելու, մանաւանդ զրկառութեան պահուն։ Ասոնց հետ զատկու է նաև սրբազն ցաւով այսինքն վերնոտութեամբ նեղեալքը. (Epilepsie):

Սրբազնն ցան մկանց (muscle) սոսկալի ձկտմամբ չարչարոց հնամնդաթիւն մ'է, միջոցէ միջոց բոնելով՝ այնպէս զի միջանկեալ ժամանակն առողջութիւնն կատարեալ է։ Երբեմն փոխանակ այդ մկնային ձկանանց, կամ մերթ եւս այդ սպան անցնելէ յետոյ՝ մտաւոր տափառ մը կ'ըսկիմն կրել սրբազնն ցաւով։ Ումանք յանկարծական կատաղութեամբ մը պաշարեալ՝ զիմացնին ելլովն կը զարնեն, կը ջախջախնին, եւ այդ սպան անցունելէ յետոյ՝ յիշատակ մ'անդամ չմնար այդ զործին իւրենց քով։

Այդ ցաւով վարակեալ կատաղիներու եւ անցուշներու զործք յատուկ նշաններով կը յայտնուին. ինքնաբերական են, բայց ոչ կանխամտածութեամբ։ Դիւրաւ այզպիսի զործեր կը տեսնին, վասն զի ընդհանրապէս իրենց յանցանքն չեն կրնար յիշել։ Բժշկական եւ օրինական աւեսակէտով դժուարութիւն մը չյարուցաներ սրբազն ցաւոտներու վիճակն. օրէնտգէտք եւ բժիշկը համաձայն են։

Սակայն զեռ եւս այլ անդիմագրելի զրդումներ կան, յորս զիտակցաբար կը զործէ մարդ այլ ոչ ինքնաբերաբար, բարւոյ եւ չարի ծանօթութիւնն կատարեալ է. զիտէ թէ այդու բարսցականի դէմ կը մեղանչէ, սրամժապարտ է. սակայն՝ սամիկ լեզուա. փորձութիւնն ծանր է, արտաքին ազդեցութիւնն կ'ընկծի,

կարօղ չէ զիմադրելու։ Այսպէս բարոյ եւ չարի մրցումն ամեն մարդ կը կրէ, եւ յաղթօղը արժանիք կ'ունենայ, Բայց մեր խոսքն այնպիսեաց համար է՝ որք բնական տկարութեան կամ հիւանդութեան ևնթակայ՝ չեն կարօղ իրենց կամքն ազատաւրար գործածելու հակառակ լուսն աղղեցութեան մը։ Յիշնք քանի մը օրինակ։

Մարդ իր գրոց մէջ կը յիշառակի, իրիտասարդ մը որ իր սպաշտած մայրն ու քրցը կը խորհի սպաննել։

«Անձիս տէրը չեմ, կ'ըսէ, այդ պահուն, Մայր, փախի՞ր, պիտի խողխողեմ դքեզ»։ Այս սոսկալի աղղեցութիւնն զադրելէն յետոյ՝ ոչ կարող էր մտային պակասութիւնն մը նշմարել ՚ի նմանը, մը, սա, ճամբուն վրայ, անծանօթ զինուորական մը կ'ուղէ սպաննել, եւ քիչ վերջը զաշոյն ՚ի ձեռին մօրը վրայ կը վաղէ։ հրաշքով կ'ազատի խեղձը։

Ս. Խ. բանաստեղծ եւ տարրաբանն, խելացի, քաղցրաբարոյ ընկերական մարդ, սպանութիւնն կ'ախորժէր։ Երբ կ'ըզգայր այդ կրից ժամանումը՝ իսկոյն երկու րթամասները ժամաւ էնոյ մը կը կապէր, եւ այդ փարքիկի ճնշումը ըստական կ'ըլլար մողմուկ կամ իսկոյն զինքը սթափիւու։

Օր մը Ա. կաթնավոճառի մը խանութ կը ճաշեր, յանկարծ հոն ծառոյալ աղջկան վրայ կը յարձակի եւ կը հարուածէ զաշոյով։ հարցուփարձի ժամանակ կը սպասալիսնէ, «Յնաւ տեսած չէի այդ տղջիկը, սակայն իին մը սպաննելու քաղցն ունէի»։ Հասարակ կնոջ մը զաւակ էր Ա., անսուակ կեանք վարած էր, եւ առ այդ քաջալերուած էր իւր մօրէն։ Յետոյ քահանայապետական զուամիերու կարոյն անցաւ, եւ զուալիք փախաւ։ Հաղիւ Բարիկ եկած էր՝ Ա.փրիկէի զուամիերու վաշտին հետ զնաց, երկու տարի յետոյ նորէն զառնալով՝ մայրասպանութեան յլութիւնն ունեցաւ, սակայն իւր թշուասութեանց պատճառ եղօդն ազատեցաւ, եւ փորձն խեղճ կաթնավաճառի սպասուհոյն զլուխն եկաւ։

Անդիմազրելի մզման զոհն է կ'երեւի թէ վերջերս Պոցարիս ճամբուն եղեռն, մարդ մը սպաննել, բանս երթալ այդ անհաւկառիկ ազգեցութիւններէն ազատելու համար։

Վերոյիշելոց հետ թուելու եւք անհաւսարակշիս եւ բախած միտքերն, որոց կամքն եւ ջղային զրութիւնն մեղկացած է ժառանգութեամբ՝ զասիսարակութեամբ, ողելեաց չափազանցութեամբ, կամ ո՛ր եւ է հիւանդութեամբ, օրինակն պակաս չէ։

Այսպէս ամենքն թուելով մարդկային ազատութեան ռահման շուառվ կը փակէր:

Dally կ'ըսէ. Մարդ հիւանդ կամ տոռդջ բնաւ պատախանաւու չէ բարյապէս, վասն զի իւր գործերը կարգազրօղ ներքին կամ արտաքին պատճառներան տէրը չէ: Իւկ Ribot կ'ըսէ. «Ետամբն» եւ ոչ կամիմը» զրից հաստատութիւն մ'է ոչ թէ կազմակերպութիւն, վասն զի կամքը՝ ուղելը՝ խղճի որոշ մի վիճակն է, զուտ բնաբանական (physiologique) վիճակաց ըստ կաբէի կատարեալ համախմբումէն յառաջ եկած:

Բարեբախտաբար սոյն օրինակ վիլլութիայական պատճառաւրանութիւնը վաստավանից ճառերու կը նմանին, զունկնղիրս շահելու եւ զուարթացունելու համար. մինչ նոյն խոկ աթոռէն իննելին յետոյ՝ կամ բեմին վար՝ առաջին մոռացօնքն իրենք կը յայտնեն:

Սական գործածականն է պատախանաւու ճանճալ: Այս ինչ վիլլութիայն պիտի չնեղուժ անշուշտ՝ եթէ իւր գողցուած քատին ետ զարձուի, անշուշտ պիտի չմերժէ եթէ ՚ի վարձ իւր աշխատութեանց փոքրիկ ժապաւէն մը կրծոցն վրայ կախուի:

Ոճրագործաց անպատճանաւութիւնն մերժել է:

Շատ փորձն փորձ չէ, եւ գործնական կենաց մէջ տեսականն անյաջող է. այսպէս վերջին օրերս լոյս տեսնօղ զրոց հեղինակ մը անպատճանաւութիւնն քարոզած պահուն՝ հետեւութիւնն չառ մի անձանց պատախանաւու. լինելն կը ցուցընէ: Նիւթականութեան վրայ հիմնելով իւր փաստերն՝ առանց հետեւանաց ճշմարտութիւնն կը վարդապետէ:

Օրէնսպէսք եւ բժիշկը կարծուածէն աւելի համախոն են այս մասին. Պ. Maurice de Baets «Փիտնական խնդրոց հանդէս» ի մէջ հետեւեալ հմտունքն կը հաստատէ, զորս համառօտելով.

Ա. Բարյական եւ օրինական կարգեր կան, զորս պէտք է յարդել:

Բ. Բանաւոր եւ կամաւոր էակ մ'է մարդ. երբ օրէնքն կը ճանճայ, պարտականութիւնն եւ զանցառութիւնն կը զանազանէ այս ազատ եւ զիտակցական գործն պարտաւորիչ է:

Գ. Պատիմն՝ անարգեալ օրինաց պատապարութիւն եւ պաշտապանութիւնն է:

Եւ ապա հարեւանցի յիշատակելով՝ թէ բարյականի հիմունքն Աստուծոյ դոյութեան վրայ հաստատուած են, կը յաւելու:


ՅԱՍՏՈՒԾՈՂ հաստատեալ իրաց կարգն անբունաբարելի է, այս  
է բարոյական օրէնքն. այս իրաց կարգաւ մարդոյ միտունի ըստ  
իւր վախճանին պէտք է յարգուի, այս է իրաւունքն:

Մարդ բարոյականն իւր մտօք կը ճանչնայ. կը հասկընայ՝  
թէ այդ կրկին տեսութեամբ իւր այս ինչ գործն լաւ. է թէ ոչ,  
օրինաւո՞ր է թէ ասգորէն. կամքն կ'ընտրէ, կ'ընէ և. կամ ոչ:  
Ահա բարոյական կամ անբարոյական, արդար կամ անբարդար  
գործ:

Երբ ազատ կամքն գործ մը որոշէ, մարդ կատարելապէս  
պատճառ է պահպանութեան և. կամ զանցառութեան. պատաս-  
խանառու է: Այս պարտականութիւնն՝ վրէժխնդրութեան կամ  
զոհացուցման աղբիւրն է, պատժոյ կամ իրաւանց պատսպարու-  
թեան հիմն է:

Մարդ մարմնոյ և. հոգւոյ ըստազրութիւն ըլլալով՝ անկա-  
րելի չէ որ ուղեղն և. ջղային զրութիւնն այսպիսի վիճակի մէջ  
գտնուքն՝ յրում մտաց և. կամաց զործովութիւնք՝ ՚ի սպառ  
եղծանին. յայնժամ ազատութիւնն՝ և. ընդ նմին պարտականու-  
թիւն և. պատասխանառութիւն միանդաման կ'եղծանին: Անկա-  
րելի չէ նաև. կրից աղղեցութիւնն եղերսնց նկատմամբ թեթե-  
ացուցիչ պարագայ մը համարել: Բանական մարդոյ զործք՝ կին-  
դանականին աղղեցութենէ տվատ չեն. իւր միաք մարմնոյ կազ-  
մածին օժանդակութեան պէտք ունին, և. առաջնոյն տկարու-  
թիւնք՝ վերջնոյն վրայ կը ցոլանան:

Այսպէս բնաւ հակասական չին Օրէնսգիտական և. Մար-  
դաբանական վարժարանաց զրութիւնք իրարու. բաւական է որ  
սահմաննին չանցնին: Եւ. այսպէս աջ կարկառելով իրարու՝ ար-  
դարութիւնն զիւրացունեն երկրի վրայ. նսկատակ ունենալով  
ճշմարտութիւնն:



ՊՈՏԿԵՐՄ տասն եւ հինգ օրը մի անգամ կը ճրատարակուի:

Բաժանորդագրութեան տարեկան զինց է  
կ. Պօլսոյ համար . . . . . 40 դամեկան  
Դաւառաց եւ օտար Երկիրներու համար  
քորատարի ծախրն ի միասին հաշուելով 50 « «

## Խրաքանչիշը թիւ 2 դամեկան

ՊԱՏԿԵՐՄի խմբագրատունն է ի Բերա, Եկիմի փողոց  
թիւ 1, ուր պիտք է դիմել բաժանորդագրաւթեան եւ քերրին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

*Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1*